

## ՊՂԱՐՄՈՒԹԵԱՆ ԲԱՐԻՔԵՆԵՐԸ

Զկարծես, թէ արքայութիւնը դրամով կը զնուի, ո'չ, այլ՝ յօժարութեամբ, որ դրամի միջոցաւ կը յայտնուի: Ումանք կ'ըսեն. «Եթէ այդպէս է, ուրեմն դրամով կ'ըլլայ»: Դրամով չ'ըլլար, այլ՝ կամքով, որովհետեւ այրի կնոջ նման դրուն եւս կրնաս երկու դահեկանով երկինքը զնել, եթէ բարի կամեցողութիւն ցոյց տաս, առանց որուն նոյնիսկ ահազին արծարով չես կրնար:

Աստուած արքայութիւնը խոստացաւ ո'չ թէ գաւաք մը պաղ ջուրի փոխարէն, այլ՝ սրտի յօժարութեան, նաեւ ոչ ալ մահուան փոխարէն, որ ինքնին մեծ բան մը չէ: Ի՞նչ կ'արժէ հոգի մը տալը երբ մարդը ինքնին ոչի՞նչ կ'արժէ: Մեր հոգին զին չունի առանց քրիստոսի արեան, որուն համար սատանան կը նախանձի: Հետեւաբար, երկնից արքայութիւնը ո'չ թէ դրամով կը զնուի, այլ՝ կամքովը անոնց, որոնք դրամ կուտան:

Զեռին տուածը ի'նչ ալ ըլլայ, սրտի սէրը կը յայտնէ, որովհետեւ հոգիի ձեռքերը տեսական եւ զործնական առաքինութիւններն են: Եւ որովհետեւ կամքը եւ կարեկցութիւնը մարմնաւոր բաներէ վեր են, եւ յաղթանակը ո'չ թէ արծարն է, այլ՝ բարի կամեցողութիւնը, ի'նչ որ յայտնի է այրիին օրինակէն, ուստի սրտի յօժարութիւն ցոյց տանք, որպէսզի ոչ միայն արքայութիւնը ստանանք, այլև՝ սուրբերու փառքին հաղորդակից դառնանք:

## ԾԻՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

### ՄԵՇ ՊԱԿՈՅ ԿԻՐԱՎԱՐՄԵՐԸ

ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ

Մեծ Պահոց Դ. Կիրակին կը կոչուի Տնտեսի կիրակի, որովհետեւ նաշու Աւետարանի ընթերցման պահուն կը կարդացուի Ղուկաս Աւետարանիչի 16-րդ գուլխը, ուր լուսարձակի տակ կ'առնուի Քրիստոսի կողմէ ներկայացւած Տնտեսի եւ Մեծատան ու Ղազարոսի երկու առակները:

Ամոնց առանցքը մարդն է: Առաջինին մէջ մարդը, որ իր աշխատանքէն ազատ արձակուելով կը տագնապի ապագայ իր ապրուստով, եւ առ այդ՝ հազար ու մէկ հաշիւ կ'ընէ մամոնայով բարեկամներ սիրաշահելու, ապագայ կեանքը լաւագոյնս տնտեսելու համար, բայց կը մոռնայ կեանքը հիմնաւորող եւ զազանակող ոյժը՝ զՍատուած, որ կեանքի աղբիւրն է:

Իսկ երկրորդ հարստութեան մէջ յղփացած մեծահարուստն է, որուն կեանքին իմաստը եսասիրութեան շրջագիծին մէջ օղակուած ըլլալով, կը մտածէ միայն ինքն իր մասին անտեսելով իր դրան առցեւ ծուարած, օրուան հացին կարօտ աղքատ Ղազարոսը, որուն վարձատրութիւնը արքայութիւնը կ'ըլլայ իսկ մեծատունինը՝ դժոխի կրակը:

Անշուշտ երկու առակներուն հիմնական նպատակը Մեծ Պահոց ընթացքին մարդկային դիմագծութեան կերտումն ու զղումի նանապարհով՝ հոգիին պատրաստութիւնն է, ողջունելու համար հանճարահրաշ Խորհուրդը՝ Աստուածորդույն Ս. Յարութիւնը:

## ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ



ՅՈՒ ԽՈՍՔ Ի Ա ՈՅԵՐՈՒՄ ՃՐԱԳ Է ՈՒ ՀԱՅԻՆԵՐՈՒՄ ԼՈՅՍ  
(Ա. 119.105)

ԺԶ. ՏԱՐԻ

ԿԻՐԱԿԻ, 12 ՄԱՅԻ 2023

ԹԻՒ 11

### ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒԱՑԱՑԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Ես. 56.1-57.21: Եփ. 4.17-5.14: Ղկ. 16.1-31

### Ա. ՔԱՌԱՎԱՆՈՐԴԱՑ. ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ


#### ՅԻՍՈՒԽ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՑԱԾ ՃՐԱԳ ՊՈՒԿԱՍԻ 16.1-31

Իր աշակերտներուն Յիսուս այս առակը պատմեց.

«Մեծահարուստ մարդ մը կար, որ իր ստացուածքներուն վերակացու տրնաւ մը ունէր: Երբ տնտեսին մասին մարդիկ ամբաստանութիւն ըրին ըսկով, թէ իր տիրոջ հարստութիւնը կը վատնէ, մեծահարուստը կանչեց զինք եւ ըսաւ. «Ի՞նչ են քու մասիդ այս ըսուածները: Քեզի յանձնած բոլոր ստացուածքներուն հաշիլ տուր: Այլեւս իմ տնտեսս չես կրնար ըլլալ»: Տնտեսը ինքնիրեն խորհեցաւ. «Ի՞նչ կրնամ ընել: Ահա տէրս զիս տնտեսութեան պաշտօնէն կը զրկէ: Բանուորութիւն չեմ կրնար ընել, մուրալու կ'ամչնամ: Սակայն զիտեմ, թէ ինչ պէտք է ընեմ, որ երբ տէրս տնտեսութեան պաշտօնէն հեռացնէ, մարդիկ զիս ընդունին իրենց տուներէն ներս»: Ապա մէկ առ մէկ կանչեց իր տիրոջ պարտականները եւ առաջինին հարցուց. «Որքա՞ն պարտք ունիս տիրոջ»: Ան պատասխանեց. «Երկու հարիւր թիթեղ ձեր»: Տնտեսը ըսաւ. «Ահաւասիկ պարտամուրհակդ. նստէ՛ եւ անմիջապէս զրէ՛ հարիւր»: Յետոյ հարցուց միւսին. «Դո՞ւն որքան պարտք ունիս»: Ան պատասխանեց. «Չորս հարիւր յիսուն պարկ ցորեն»: Տնտեսը ըսաւ. «Ահաւասիկ պարտամուրհակդ. նստէ՛ եւ զրէ՛ երեք հարիւր յիսուն»: Տէրը ասիկա լսելով գովեց անիրաւ տնտեսը իր հնարամտութեան համար: Որովհետեւ այս աշխարհի մարդիկը իրենց զործերը վարելու մէջ աւելի ճարախիկ են քան` լոյսի որդիները: Եւ ես կ'ըսեմ ձեզի: Աշխարհիկ հարստութիւնը գործածեցէ՛ այնպէս, որ Աստուծոյ բարեկամութիւնը շահիք, որպէսզի երբ այս աշխարհէն ելլէք, ձեզ յալիտենական յարկերու մէջ ընդունին:

Տնտեսի կիրակին մեզի կը վերյիշեցնէ, թէ բոլորս այս աշխարհի վրայ տնտեսներ են: Սակայն պէտք է զգուշանալ անիրաւութենէն եւ նիգ թափել կազմելու մահուր, ուղիղ եւ արդար տնտես ըլլալու նկարագիր մը եւ այս մէկը իրականացնելու համար պէտք է միշտ Տիրոջ ապաւինինք, որ Տէրը ինք ուղղէ եւ առաջնորդէ մեր քայլերը, որպէսզի երբ է՛ չսասանինք: Մեզի տրուած հարստութիւնը՝ Աստուծոյ շնորհները լաւապէս օգտագործենք, որպէսզի անոնց միջոցաւ ժառանգենք յալիտենական գանձը:

## Ս. ՅՈՎԿԱՆ ՕԳՆԵՎԻ ՀԱՅՐԱՊԵՏ



Ս. Յովկան Օձնեցի հայ եկեղեցւոյ փառքերէն մէկն է: Ան կաթողիկոսական արոռ կը բարձրանայ (717-728) յաջորդելով Եղիա Արքիշեցի կաթողիկոսին:

Ս. Յովկան Տաշիրք գաւառի Օձուն գիւղէն է եւ աշակերտը՝ Թէոդորոս Քորենաւորին, որ իր ժամանակի ամէնէն նշանաւոր աստուածաբաններէն եղած է: Կ'ենթադրուի, թէ ան հելլենական ուսումնարանի մը մէջ կրթուած էր: Իբրև իմաստուն հոգուապետ, իր կաթողիկոսութեան տարիներուն ընթացքին հեռու կը մնայ յունասէր միտումներէ, թէ՛ վարդապետական մարզին մէջ եւ թէ՛ քաղաքական ուղղութեան վրայ: Ան իր շնորհները լաւագոյնս կ'օգտագործէ իր պաշտօնին բովանդակ տետողութեան ընթացքին եւ երկրին քաղաքական պատեհութեան օգտուելով՝ ազգային եկեղեցւոյ կազմակերպութիւնը հաստատուն հիմքրու վրայ կը դնէ:

Իր այդ քաղաքականութեան առաջին պտուղը կ'ըլլայ Էօմէր ամիրապետէն խնդրել, որ քրիստոնեաները չընադատուին իրենց հաւատքը փոխելու, եկեղեցիներէն հարկ չպահանջրի եւ քրիստոնէական պաշտամունքը ամէն տեղ ազատորէն կատարուի:

Իր հայրապետութեան երկրորդ տարին, Դուինին մէջ կը գումարէ եկեղեցական ժողով մը, որուն ներկայ կը գտնուին աւելի ժան 30 եախսկոպոսներ:

Ժողովի ընթացքին կը խօսի իր նշանաւոր ատենաբանութիւնը, որ կը սկսի «Համբերողացն նախատիպ մեծն Յովք» բառերով:

Այս ժողովին կը սահմանուին երեսունեօթը կանոններ: Բացի այս կանոններէն, Օձնեցի Հայրապետ եկեղեցական կանոններ կը հաւաքէ եւ կը կազմէ առաջին հայ կանոնագիրքը, որ ժամանակի ընթացքին հետզիետէ կը կատարեագործուի:

Ս. Յովկան Օձնեցի կը յատկանշուի աղանդաւորներու դէմ իր մղած պայքարով եւ այս տեսակէտով յաւէտ պիտի մնան իր «Ընդդէմ երեւութականաց» եւ «Ընդդէմ Պատղիկեանց» նաոները: Ան նաեւ ժամագիրքի կարգաւորիչներէն մէկր եղած է, գրելով «Յաղագս կարգաց եկեղեցւոյ» գիրքը, «Աւագ Ուրբար»-ի շարականները, «Մեղաք յամենայնի»-ն եւ ուրիշ գործեր:

Ս. Յովկան Օձնեցի իր կեանքի վերջին հանգրուանին Սորեր լերան վրայ իր կառուցած եկեղեցւոյ մէջ նգնական կեանքի կը նուիրուի «պահօֆ, աղօթիւք եւ տքնութեամբ» եւ «Խաչաչարչար նգնութեամբ», իբրեւ ընկերակից ունենալով Գէորգ Աբանչելագործ եւ Մատթէոս Խոտանարակ վարդապետները:

Ս. Յովկան Օձնեցի Հայրապետ կը վախճանի 728-ին: Անոր բարձր իմաստութեան եւ սրբութեան համբաւը միշտ վառ կը մնայ յաջորդ սերունդներու արտին մէջ:

ՀՈՎԵՒՈՐ  
ԴԱՏ ԳԱՍ

### ՊԱՏՋԱՄ ՓՈԽԱՆՇԵԼԵ ԱՐԱԳ, ՄԵԼՔ ՌԱՍԱՆՔ ՊԱՏՋԱՄ

Քրիստոս լոկ Աստուծոյ խօսքը բերող մը չեղաւ: Քրիստոս Աստուծոյ սիրոյն մասին ճառեր խօսելով չէր, որ գրաւեց մարդկութիւնը: Մարդիկ հետեւեցան իրեն, որովհետեւ անոր կեանքին մէջ տեսան Աստուծոյ սէրը: Ան պատգամ փոխանցելէ առաջ, նախ ինք եղաւ պատգամ: Ահա քրիստոնեայ մարդուն կոչումը: Ան երկինքի պատգամաւորը ըլլալէ առաջ, նախ պարտի ըլլալ պատգամը երկինքին՝ երկրաւորներուն: Քրիստոս չպատուիրեց մեզի լոյսի նման շողշողուն քարոզներ խօսիլ, այլ՝ լոյս ըլլալ ու լոյսի պէս շողալ. «Զեր լոյսը թող այնպէս շողայ մարդոց առջեւ, որ անոնք ձեր բարի գործերը տեսնեն եւ փառաւորեն ձեր Հայրը, որ երկինքի մէջ է» (Մտ. 5.16):

### ՊԱՀԵՑՈՂՈՒԹԻՒՆ

Խիստ պահեցողութիւնը եւ ժումկալութեան առարինութիւնը զօրաւոր են: Անոնք կը շղթայն մարմնի բոլոր անդամները եւ զանոնք կը զրկեն բոլոր տեսակի անպատեհ ցանկութիւններէն ու անմաքուր մտածումներէն, միտքերէ հեռու կը վանեն դեւերու յարձակումները, որոնք կ'ուզեն պղտորել ու պղծել մաքրուածներուն սիրտերը: Որովհետեւ, պահեցողութիւնը շղթայի մը նման ամուր կը դարձնէ եւ կը պահէ բարոյական բոլոր առաջինութիւններն ու հաւատքի զօրութիւնը:

(Յովկան Մանդակունի)

ԵԹԵ ԿԱՄ ԵՐԲ ԿՌՈՒՁԵ...

ԵՐԲ ԿՌՈՒՁԵՍ ԱՍՏՈՒՇՄ ՆԵՐՈՒՄ  
ԽՆԴՐԵԼ ՄԵՂ.ՔԵՐՈՒԴ ՀԱՄԱՐ,  
Կարդա՛ ԱԾՎՄՌՈ 51

ԱԼԵԼՈՒԻԱ ԱԼԵԼՈՒԻԱ

Ողորմէ՛ ինձի, ո՛վ Աստուած, դուն՝ որ ա՛յնքան ողորմած ես, քու անսահ ման գրութեամբ իմ յանցանքներս ներէ՛ ինձի: Ամբողջութեամբ մաքրէ՛ զիս իմ անօրէնութենէս, եւ իմ մեղքէս զիս սրբէ՛: Գիտեմ յանցանք գործեցի, մեղքը բնաւ միտքէս չելեր: Քեզի, միայն քեզի դէմ մեղանչեցի, Տէ՛ր: Գործեցի այն՝ ինչ որ դուն չարիք կը նկատես: Ուստի արդար ես՝ ի՞նչ վեխո ալ արձակես, իրաւացի ես՝ ի՞նչ պատիժ ալ սահմանես: Արդարեւ, անօրէն եմ ծնունդէս ի վեր, մեղաւոր եմ մօրս յղութեան պահեն սկսեալ: Սակայն դուն, Տէ՛ր, որովհետեւ մարդուս սրտին մէջ նշմարութիւնը կ'ուզես տեսնել, ծածուկ կերպով իմաստութիւնդ յայտնեցիր ինձի: Ուստի ներումիդ գողով սրբէ՛ զիս՝ եւ պիտի մաքրուիմ, լուա՛ զիս՝ եւ ձիւնէն աւելի մաքուր պիտի ըլլամ: Ցնծութիւնն ու ուրախութիւնը վերադարձնու ինձի՝ եւ տառապած ուկորներս պիտի ցնծան: Նկատի մի՛ առներ մեղքներս, ներէ՛ բոլոր յանցանքներս: Մաքուր սիրտ մը հաստատէ մէջս, ո՛վ Աստուած, նոր եւ ուղիղ հոգի՛ դիր իմ ներսիդիս: Անրկայութենէնդ մի՛ զրկեր զիս, Տէ՛ր, եւ քու Սուրբ Հոգիդ բող չլի՛ զիս: Փրկութեանդ ցնծութիւնը տու'ր ինձի, եւ քու կամֆիդ հնազանդ հոգի մը դի՛ր իմ մէջս: Որպէսզի անօրէնութիւններուն սորվեցնեմ քու կամֆդ, եւ մեղաւորները քեզի՛ դառնան:

**ԾԱՐՈՒՆՎԿԵԼ ԸՆԹԵՐՉԵԼ  
ՍԱՂՄՈՍ**